Ն. 4310 1905 ԴԵԿՏԵՄԲԵՐ 10/23 ՇՈՒՐԱ ԻՐԹԼՍԻ 22 ՀԱՅԻ ԱԵՌԻ 26 ՇԷՎՎԱԼ 1323 — 10 ԲԵԱՆՈՒՆԸ ԼԻՎԼԻԼ 1321

ՄԵՋՄՈՒԱԻԱԽՊԱՐ

DIRECTION DU JOURNAL
MEDJMOUA-I-AHBAR
Grand'Rue de Péra, Taxim 65

Հաքթասա իմի տէվա կանի ՉԱՐՇԷՆՊԻՀ վի
ՇՈՒՐԱ ԻՐԹԼՍԻ կիւնլերի հեշր օրտինուր:

ՆԻԻՍԽԷՍԻ
30 ԲԱՐԱ

مجموعهٔ اخبار
بك اوغلی تقسیم جاده‌سی نومرو ٦٥

ԱՊՕՆԷ ԳԻՆՑԱԹԼԱՐԸ. = Իսթանպոլ իչին սէնէլիկի 60 ղ.։ = 6 այլըղը 35. = Թաշրա իչ սէնէլիկի 85 = 6 Այլըղը 45 ղ. տարի։ = Մէմալիքի էճնէպիէ իչին սէնէլիկի 20 ֆր. տարի։ = Բօսթա իւճրէթի պիզէ այլա տարի։ = 15 կիւնլիւք նիւսխէսի 60 քա. տարի։ = ԻԼԱՆԱԹ ՇԱՐԹԼԱՐԸ. = Ամենի սահիֆէներին սրբասը 5, Շնորհի վէ Յիւնճիւ սահիֆէներին հէր սրբասը 3, վէ Կիւնճիւ սահիֆէներին պէհէր սրբասը 1 ղ. տուր։ — Զօգ տէֆա տէրճ իտիլէճէք իլանաթ իչին այրընճա բազարլըգ օրունուր։

Ղազէթայա միւթէալլիգ խուսուսաթ իչին ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՕԼԱՅԵԱՆ միւրաճաաթ ուլնա = Խոարէխանէ՝ Պէյօղլունտա Ճատտէի քէպիրտէ Ն. 65։

«ԱՌԻՒԾԻՆ ՄԱՍՆ»

... Խմբագիր Տէր,

Ձեր պատուական լրագրին քանի մը թիւերուն մէջ, Կ-Պատրիարքական Փոխանորդի ընտրութեան առթիւ ուղղակի տրուած և կամ նշանակուած յօդուածներ տեսնուեցան, որոց իմաստն սա էր թէ, ինչո՞ւ Վանականք կամ Կրօնաւորք Կաթողիկոսական Փոխանորդ, ելն, ելն, չպիտի ըլլան, և այս իմաստին համեմատ և համաձայն ալ ճիգեր կ'ըլլուէին։ Երբ յանկարծ պատ. լրագրիդ 4306 թիւին մէջ տկար և մեղմ յօդուած մը հրատարակուեցաւ, որով մեր եկեղեցւոյ Եպիսկոպոսի Զեռնադրութեան արարողութենէն հատուած մը ի մէջ կը բերուէր թէ, «արգիլուած է Կրօնաւորը Եպիսկոպոս ձեռնադրել»։ Զեմ գիտէր թէ ո՞վ էր այդ յօդուածին հեղինակն. և ինծի պէս կ'անդիտանան նաեւ իմ ծանօթներս և բարեկամներս։(*) Եւ ահա պատ. լրագրոյդ 4307 թերթին գրեթէ ամբողջութիւնը գրաւող անծայր յօդուած մը հրատարակուեցաւ. յօդուած մը, որ թէպէտեւ քան երեւութին չատ փայլուն, բայց ըստ ջրականին ամենաբեն անտիմ, և ի բազում դէպս անիրաւ է։ Եւ արդարեւ Մաշտոցակարդացին դէմ հրատարակուած յօդուածին հեղինակն ինչ կ'ուզէ, ինչ կը պահանջէ. կ'ուզէ և կը պահանջէ և կը յաւակնի հաստատել թէ Կրօնաւորք ալ իրաւունք ունին այդ ամէն բարձր պաշտօններու. ինչ կ'ըսեմ, իրենք միայն իրաւունք ունին, իսկ աշխարհիկ Կղերն, յիշեալ յօդուածագրին դատաստանովն, անիրաւ յափշտակիչ մի է. քանզի Արեւելեան Եկեղեցւոյ մէջ, Վանականք միայն կուսակրօն ըլլալով (ինչ որ մեր մէջ ընդհանուր է), Վանականաց միայն իրաւունքն է եղեր Մէրխասա, Առաջնորդ, Եպիսկոպոս, Փոխանորդ, Պատրիարք և Կաթողիկոս ըլլալ։ Ներէ ինձ Վերապատուելին իրեն ըսել թէ այդ երկակենցաղութիւն է. թէ՛ ջուրի մէջ, և թէ՛ ջրէն դուրս կ'ուզէ ապրիլ։ Կրօնաւոր մի է, և Կրօնաւորի ամէն իրաւունքն վայելելէ չչատանալով, կ'ուզէ աշխարհիկ Կղերի իրաւունքն ալ վայելել, առանց կանխաւ անոր ամէն տեսակ զրկանքներով կատարած պարտաւորութիւնները կատարելու։ «Որ ինչ իմ է, իմ է, եւ որ ինչ քոյ է, իմ է»։ Երբ իր բանին գայ, հոմն տաք կը փչէ, երբ չգար, պաղ։ Այսօր սա պարագային մէջ կ'ուզէ իրաւունք մը վայելել, զոր իրեն չներեր Արեւելեան Եկեղեցւոյ իրաւաբանութիւնն, և ահա Արեւմտեան Եկեղեցւոյ բարեկարգութիւնը օգնութեան կը կանչէ։ Երբ բարձր պաշտօններ կան Պատրիարքութեան մէջ, այն ժամանակ ալ կ'ուզեն այդ ամէն իրաւունքները վայելել, առանց երբեք կանխաւ անոնց յարակից ծանր պարտաւորութիւնները կատարելու։ Բայց յիշեալ յօդուածին աւելի ցաւալի կէտն սա է որ, այդ յօդուածն ի մասնաւորի Կ. Պոլսոյ Կղերին դէմ ուղղուած է. ինչո՞ւ. անշուշտ ի նշան երախտագիտութեան զի մինչ Կիլիկիոյ Պատրիարքներն և Եպիսկոպոսներն երբէք չէին ներեր Կրօնաւորաց իրենց թեմերուն մէջ հաստատուիլ և ուսումնարաններ բանալ, Կ. Պոլսոյ Նախագահ Արքեպիսկոպոսներն և ապա Կաթողիկոսներն իրենց, ի մէջ այլոց, թոյլ տուին որ Ժողովրդապետութիւն ալ կառավարեն։ Զարմանալին այն է որ, երբէք չեն խնդրեր Կաթողիկոս-Պատրիարքէ և կամ Եպիսկոպոսներէ, որպէս զի վիրենք խեղճ ու աղքատ տեղեր առաքելութեան ղրկեն, յօգուտ հոգւոց։ Եւս առաւել զարմանալին, եթէ ոչ ծիծաղելին, այն է որ, յօդուածատէրն, ուստիկ տենչէն չփոթած, կը յայտարարէ թէ, յանուն 180 հազար Կաթողիկէ Հայոց, որմէ, եթէ կ'ուզէք գիտնալ, ամէն մէկ ներկայացուցչի 2500 հոգի կ'իյնայ եղեր, կը բողոքէ. և ո՞վ զքեզ, Վերապատուելի, փոստաբան կամ ներկայացուցիչ կարգեց։ Նոյնը ըսելու է նաեւ նախորդ հրատարակուած յօդուածի մը նը-կատմամբ՝ հետեւեալ յօդուածի մը մէջ տրուած գովեստներուն մասին։ Կամ լաւ եւս, երբ մէկը հայելիին մէջ նայելով, ինքն իրեն հանի, և գովէ դիմացի առարկային գեղեցկութիւնը. այդ գովեստներն ճիշտ սոսա կը նմանին։

Դանք բուն խնդրին։

Կրօնաւորք իրաւունք ունին Կիլիկիոյ Հայ Կաթողիկէ Պատրիարքութեան բարձր և կամ ո՛և է պաշտօններուն, այնու և եթէ որ իրենք ալ Հայ Կաթողիկէ են։ Պատասխանն չատ դիւրին է։

1. Կրօնաւորաց Աբբահարքն Կաթողիկոսին հնազանդութեան երդումն կ'ընեն։

2. Կրօնաւորք կամ Վանականք Կաթողիկոսին ուղղակի հնազանդելու պարտաւորութիւն ունին, առանց իրենց Աբբահարց հաւանութեան։

3. Եպիսկոպոսք և կամ Կաթողիկոսք Աբբահարց ընտրութեան կը մասնակցին։

4. Վանաց և իրենց պատկանող ուսումնարանաց և այլ անշարժ կալուածոց դրամական մատակարարութեան և հաշիւներուն վրայ հսկելու, զանոնք քննելու, ելն, ելն, իրաւունք ունին Կաթողիկոսն, Եպիսկոպոսք և Հասարակութեանս Վարչական Ժողովներն։

5. Աշխարհիկ Կղերն կրնայ ոք իրենց Աբբահայր ընտրուիլ։

6. Աշխարհիկ Կղերն մէկն կրնայ իրենց Միաբանութեան վերաբերեալ ո՛և է պաշտօնի կոչուիլ։

Այս ամենուն պատասխանն է զօրաւոր «ՈՉ» մը. ուրեմն հետեւաբար Կրօնաւորքն եւս իրաւունք չունին ո՛և է պաշտօնի։ Բայց պիտի ըսուի թէ երբեմն տրուած են իրենց մեծ պաշտօններ, Եպիսկոպոսութիւններ ելն, ելն, և հիմակ ալ երբեմն երբեմն կը տրուին։ Մենք չենք ըսեր թէ տրուած չեն, չենք ըսեր թէ պէտք չէ տալ, մանաւանդ երբ արժանաւոր և յարմար անձինքներ գտնուին. այլ կ'ըսենք թէ՝ դուք իրաւունք չունիք զանոնք պահանջելու։ Եթէ կ'ուզէք այդ ամէն իրաւունքները վայելել, յիրաւանց և սովորաբար, քիչ մը վերեւ յիշուած պայմանները, գոնէ գլխաւորները, կատարեցէք, ըստ Արեւելեան Եկեղեցւոյ ընդհանուր եկեղեցական բարեկարգութեան։ Արեւելեան Եկեղեցւոյ մէջ Կաթողիկոսներու իրաւաբանութենէն զերծ Կրօնաւորութիւն չկայ, և չկրնար ըմբռնուիլ. կը հասկնա՞ք Վերապատուելի։ Կաթողիկոսք կրնան, երբ ուզեն, երբ պատչաճ դատեն, Կրօնաւոր կամ Վանական մը Եպիսկոպոսութեան կոչել. այդ պարագային հարկ է անհրաժեշտ որ յիշեալ Կրօնաւորն հաւանի. ապա իւր Աբբահայրն հանի, որմէ յետոյ հարկ կ'ըլլայ Ս. Քահանայապետին դիմել, որպէս զի յիշեալ Կրօնաւորին կանխաւ ըրած կրօնաւորական ուխտը անօրինէ։ Կը տեսնէ՞ք, Վերապատուելի, որ Կրօնաւորք Կիլիկիոյ Պատրիարքութեան չեն պատկանիր. ինչ որ արդէն 1890 տարւոյ ի Քաղկեդոն գումարուած Հանդուպար Սինոդոսէն կըրկին և կրկին վերահաստատուած է։ Այսու ամենայնիւ կ'ուզեմ պատասխանել թէ ինչպէս ուրիշ առեններ Կրօնաւոր Եպիսկոպոս և նոյն իսկ Կաթողիկոսներ եղան, և հիմա ալ Եպիսկոպոս մը կայ։ Ինչպէս քիչ մը վերեւ ըսի, Կրօնաւորք, եթէ ուզղակի Կաթողիկոսին կը հնազանդին իրենց Աբբահօր հետ ի միասին, իրաւունք ունին ամէն պաշտօնի։ Եթէ ոչ, չորս որ է որ իրեն անձին նկատմամբ կ'ըլլայ։ Ինչպէս Արին. Ներսէս Եպս. Ճնոյեան չէր կրնար մտքէն իսկ անցնել թէ ինքն Եպիսկոպոս ըլլալու իրաւունք ունի։ Նոյնը ըսելու է հանգուցեալ Միքայէլեան Կղեմէս Եպս.ի, ելն, ելն համար։ Բայց ոչ նոյնպէս Անտոնեան Միաբանութենէն եղող այն Կրօնաւորաց նկատմամբ, որոնք երբեմն իրենց Աբբահօր հետ մէկտեղ Կաթողիկոսին կը հնազանդէին և ի Կրէմ կը բնակէին, և Զմմառեան Միաբանութեան աշխարհիկ Կղերն և Անտոնեան Միաբանութեան Կրօնաւոր Քահանայք, այն ժամանակ, գրեթէ մէկ բարոյական մարմին կը կազմէին, որոնց ամէնուն վերին Գլուխն՝ Կաթողիկոսն էր, Աբրահամ Միքայէլ Ա. Կաթողիկոսէն սկսելով։ Հանգուցեալ Հիւրմիւզ Եդուարդ և Աղեքսանդր Պալճեան Արքեպիսկոպոսք, որոնք Հռովմայ Քահանայապետին կողմանէ ընտրուած և Հռովմայ մէջ Հայոց համար Ձեռնադրող Եպիսկոպոս կարգուած էին, Կիլիկիոյ Պատրիարքութեան չէին պատկաներ, և ասոր համար ալ չէին կըրնար, և իրաւունք չունէին Կաթողիկոսի և Եպիսկոպոսաց ընտրութեան Սինոդոսներուն մասնակցիլ։ Ասոր հակառակ այսօր նոյն պաշտօնը կատարող Արհ. Յարութիւն Արք. Բուպեան Կիլիկիոյ Պատրիարքութեան կը պատկանի՝ քանի մը տարիէ ի վեր, և ինչո՞ւ քանի մը տարի ի վեր, գիտէ՞ք, վասն զի քանի մը տարի առաջ, հանգուցեալ Էմմանուէլեան Կաթողիկոսի օրով, նոյնին ի Հռովմ Դործակատար Տէր-Աբրահամեան Վրդ.ին առջեւ հնազանդութեան երդումն ընելով, նոյնին գրաւոր և իւր ստորագրութեամբ և կնքով վաւերացեալ պատճէնը հոս ի Կ. Պոլիս խրկեց, որ ցարդ Կաթողիկոսական Դիւանին մէջ կը պահուի։ Եւ դիտելի է որ, Արին. Բուպեան Արք.ն, Եպիսկոպոսնալէ առաջ, ոչ միայն Կիլիկիոյ Պատրիարքութեան, այլ և Կ. Պոլսոյ Թեմական Կղերին կը պատկանէր։ Ինչ որ սակայն մեծ դարմանք և ապշութիւն կը պատճառէ, այն ինքնահաւան յաւակնութիւնն է, որով, խնդարն Կրօնաւորք, յետին հարմնատութեամբ կ'ենթադրեն՝ իբրեւ թէ ամբողջ Կիլիկիոյ Պատրիարքութեան մէջ Եպիսկոպոսութեան, յարմար և արժանաւոր ընտրելիներ չգտնուելով, և կամ եթէ գտնուին եւս, իրենք Փոխանորդութեան և Կաթողիկոսութեան աւելի արժանաւոր ըլլալով, և կամ ընտրելիութեան անոնցմէ աւելի և անոնցմէ առաջ իրաւունք ունենալով, կը գայրանան թէ ինչո՞ւ աշխարհիկ Կղերն պիտի ընտրուին, և ինչո՞ւ մենք ընտրուելու ջանքեր կ'ընեն, և «հայի խնդիր» ելն ելն պիտղոսներով կը մկրտեն։ Վերապատուելի, եթէ հայի խնդիր է, այդ հայն տակաւին մեր ձեռքն գտնուելով, և ըստ իրաւանց թէ «Melior est conditio possidentis», «Լաւագոյն է պայման ստացողին» միայն մեր իրաւունքն ըլլալով, զանի մեր ձեռքէն բանի կորզել ուզողին ինչ անուն տալու է։ — Յօդուածատէրը յիշեցնելով թէ Մշոյ նախորդ երկու Եպիսկոպոսք իրարու ետեւ նոյն թեմէն հրաժարեցան, գիտէ՞ք թէ [illegible] Եկեղեցի աշխարհիկ Կղերն ձեռքն մնար, նոյնպէս վրայ տանուհինգ հատ Եպիսկոպոս ալ (?) աւելցնել հարկ պիտի ըլլայ եղեր։ Վերապատուելի, Պատրիարքութեանս այնչափ թեմերը դո՞ւք հիմնեցիք, դո՞ւք զարգացուցիք, դո՞ւք բազմացուցիք, դո՞ւք ճոխացուցիք. հապա Կիլիկիոյ Կաթողիկոսական Զմմառեան Միաբանութեան առաքելական Քահանայք, և նախկին Նախագահական թեմին աշխարհիկ Կղերն ընաւ գործ մը չըրին 150—200 տարուան մէջ. այդ թեմերուն մէջ թափանցել արգիլեալ էր Մխիթարեան երկիրը Միաբանութեանց պատկանող անձանց. չեմք կարծեր թէ Անտոնեան Միաբանութեան Կրօնաւորք ուզեն պնդել թէ այդ ամենը իրենք հիմնած և առաջ տարած ըլլան։ Ուրեմն ասոնք ինչպէս զոյացան, հրաշքո՞վ։ Կը պախարակէք երկու արդիւնաւոր Եպիսկոպոսներն, որոց մին տակաւին կենդանի է, թէ Մշոյ թեմէն հրաժարած են։ Լաւ գիտե՞ք թէ իրենք իրենցմէ հրաժարեցան. ոչ. հապա լսեցէք, և բաւ է ձեզի չարախօսելու համար։

Այդ արդիւնաւոր Եպիսկոպոսաց երկուքն ալ «ակամայ և վերին հրամանաց» հնազանդեցան։ Այսու ամենայնիւ, ասոնց առաջինն Եպիսկոպոսարան մը կանգնեց, և երկրորդն եկեղեցին հիմնեց, և ի հարկէ ստիպեալ զայն կիսատ թողուց։ Ինչ խըզճիւ, ինչ սրտով, ո՞րպիսի կրօնաւորական գլխով կը քննադատէք այդ արդիւնաւոր այլ թշուառ մարդը, որ ծանօթ դիպուածով մը, և վերին հրամանի հնազանդելով, ստիպուեցաւ իւր թեմէն հեռանալ։ Ա՞յս է իւր անսերելի յանցանքն։ Եթէ Ճամճեան և Յովհաննէսեան Արհ. Եպիսկոպոսներն ձեր Միաբանութեան պատկանէին, ա՞յսպէս պիտի խօսէիք. ա՞յսպիսի անիրաւ բաներ պիտի գրէիք։ Ինչո՞ւ միւս թեմերուն վրայ ալ նոյնչափ միջոցի մէջ 15ական Եպիսկոպոսներ չաւելցան, մինթէ անո՞ր համար որ

(*) Հեղինակը լրագրիս Խմբագրութիւնն էր, որ խնդրին կարեւորութեան պատճառաւ դիմած էր «Մաշտոց»ի և այդ հատուածը ստկէ քաղած էր։ (Մ. Խ.)

Կ. Գոլոնցի չեն այդ թեմերուն Եպիսկոպոսներն, թէ ամո՞ր համար որ Կրօնաւոր են. դուք ո՞ւր տեղացի էք։ Ձեր նամակին, որ ձեզմէ շատ և անհամեմատ կերպով աւելի դիտուն, աւելի ուսեալ, աւելի արդիւնաւոր էին, մեծութեանց և պաշտօնեներու համար որսի չէին ելլեր. ինչո՞ւ, վասն զի ստուգիւ առաքինի, և ճշմարտապէս արժանաւոր անձինքներ էին։ Եւ այդչէն ընդհանրապէս խօսելով, մեծութեանց և պաշտօնեներու հետամուտ ո՞ր եկեղեցականն երբեք կրնայ արժանաւոր լալ. արժանաւոր մարդն խոնարհ կ'ըլլայ, խոնարհն մեծութեանց ոչ թէ հետամուտ չլլար, այլ եւ ատելիմէ խոյս կուտայ։ Առաքինի և արժանաւոր մարդուն յատկանիշն այս է։ Մենք ի բոլոր սրտէ շնորհակալ ենք Կրօնաւորական Միաբանութենէ, իրենց գրաւոր աշխատութեանց և վաստակոց համար. վերենք յայտմ մասին ոչչափ գովենք, շատ չէ. բայց միթէ իրենց այս յաջողութիւնն իրենց խրախոյս ըլլալու չէ որ լրջանց կոչման սէջ յաջողուին։ Ձե՛ն տասնամ թէ այլապէ դործելով իրենց կոչման ապատակն պիտի չեղին, և իրենց վանքերու մէջ գտնուող ուրիշ շատ մը վանքերուն հանդամանաց նուիրուելու և բարոյապէս վիճակեցց պիտի ըլլան. հարկ պիտի ըլլայ, ուշ կամ շուտ, զանոնք փակել, երբ ատոնց մէջ ապրող ծառայման և պաշտօնեաներու վարքերուն դէմ սկսի տիրել։ Դուցէ ըսես թէ, մեր գիտնականք վանաց մէջ առաջուան պէս գրականութեան պիտի զբաղին, իսկ միւսներն, այսինքն ոչ-գիտնականք ալ Կիլիկիոյ Կաթողիկոսարանի պաշտօնեներուն պիտի կոչուին։ Սնորհակալ ենք Ձեզ ձեր առաջարկութեան համար. մենք ասոնցմէ բաւական թիւ մը ունինք, սա տարբերութեամբ միայն որ, մեր այդ ոչ-գիտնականներն տուաքելութեանց, աշխատութեանց և հասարակային գործոց մէջ շատ աւելի վարժ և յարմար են քան թէ միւսներն։ Ասոր համար [illegible] ամենեին ատոնց անձնուէր և բռնադատեալ աշակցութեան։

Այս յօդուածն, առժամս կնքելէ առաջ, չեմ մոռնար պիտի հարցնեմ Վերապատուելոյն. Դուք կ'ըսէք և կը պնդէք թէ, մեզի չափ, և մեզմէ շատ աւելի հասարակութեան շահերը կը խնամէք։ Արդ, Վեղապատուելի, տուն մը ունիմ, և կը փաղաքշեմ օգտակար կերպով կտակել, խնդրեմ խորհուրդ տայիք թէ որո՞ւ թողում։

ԹՂԹԱԿԻՑՄԸ

Ց. Դ — Ձեր պատ. թերթին 4309 թուոյն մէջ ալ «Թղթակից Մէճմուայի» տարբերութիւնը կրող յօդուածին հեղինակն՝ Բենեդիկտոս Զորեքտասաներորդ Պանանայպետին խօսքերը ի վկայութիւն կը բերէ, ապացուցանելու համար թէ, մանաւանդ Վանական մը՝ Եպիսկոպոս եւ կարդինալ ընտրել հարկ է, քան թէ Վանական չեղող պարզ Կուսակրօն քահանայ մը։ Ցիշեալ Բահանայապետն կ'ըսէ. «Ինչ որ մեզ ուրախութիւն պատճառեց այն է որ ՄԵՆԱԿԵՑԻ «quod monachus» մը (այսինքն Կուսակրօն եւ ոչ թէ Վանական մը, ինչպէս կը խեղաթիւրեն ներկայ յօդուածին) Պատրիարգ ընտրուեցաւ. նոյնպէս կը խեղաթիւրեն դարձեալ ընելով եւ թարգմանելով թէ, «կ'ուզուի Եպիսկոպոսութեան բարձրանալ այսր, որ Վանական ուխտ չէ [illegible]» մինչդեռ Բահանայապետն monachis professionem, կ'ըսէ, այսինքն մեռնելու [illegible], որ է կուսակրօնութեան [illegible]։ Եթէ Արեւելեան Եկեղեցւոյ հասարակութեան եւ մշտապէս սովորութիւնն ըլլար, ինչպէս կը պնդէ հասատատել յօդուածագրին, Եպիսկոպոս չընել զանոնք, որ Վանական չեն, ապա ո՞ւր պիտի դնենք Ս. Եկեղեցւոյ լուսապայծառ Հայրերն եւ երկրորդ այս իրողութիւնը եւ սովորութիւնը կամ սրբոյն [illegible] կը հանէ։ Qui nimis paobat, nihil probat։

(ՆՈՁՆ)

Կ-ԲԱԹՐԻԳ ՐԻԹՊ. ԷՖ. ՀԱԶՐԷԹԼԷՐԻՆԻՆ ԲՕՄԱԵԱ ԱԶԻՄԷԹԻ

Կ-Բաթրիգ ռիւթպ. Սապպաղեան էֆ. հազրէթլէրինին՝ Կ-Բաթրիգլիկէ ինթիխապընան, վէ պու վէսիւէ իւլէ Զաթը չէվքէթսիմաթ Բատիշահմըզ Էֆէնտիմիզ հազրէթլէրինին հուզուրը Հիւմայունլարը-նա պիւգապու, արզը թէչէքքիւրաթ վէ ուպուտիյէթ իյլէմէսինէն սոնրա, մէնուզ օլուզումզ Գաթոլիք Ուլու Քիլիսէսի Բէյիսի էքզէրի բուհանիսի հաշմէթու Բաբա հազրէթլէրինի տախի, միւնասէպաթը բուհանիյէ իճապընա զիեարէթ իյլէմէսի վահիզէսէն օլմաղլէ, իչպու վազիֆէնին իյֆասը զըմնընտա Օսմանեա ազիմէթի իչին, Թարաֆը հիւքիւմէթի Սէնիյէսէն իսթիհսալը մէկզունիյէթ մագսէտիյլէ, տիրլէն Կ-Բաթրիգխանէմիզ Թարաֆընան մէրճիի ալիսինէ Թագսիմ գըլընան ինթիտա, մազնարը գապուլ օլարագ, միշտ-բիւլէյհ Կ-Բաթրիգ ռիւթպ. էֆ. հազրէթլէրինին իյֆաի զիեարէթ իչին, մէկզունէն Օսմանեա ազիմէթլէրինէ միւսասէի Սէնիյէ էրզան պույրուլմուշ, վէ խապերի մեզքիւր՝ կէչէն կիւն Կ-Բաթրիգխանէյէ կէլէն պիր մէմուրը մախսուս մարիֆէթիյլէ Թէպիրզ վէ Թէպիր իսիլմէքլէ, Կ-Բաթրիգ էֆ. հազրէթլէրի՝ նայիլ օլուզը պունճա էլթաֆ ու ինսեաֆը Շահանէյէ իլավէթէն, պու քէրրէ տախի էրզան պույրուլան մեզքիւր միւսասէի Սէնիյէ, քէնտիլէրինի վէ իսարէյի բուհանիյէսինէ մուհավէլէ պուլունան էրմէնի-գաթոլիք եմմաթը սասըզսըզը գաթ գաթ մինէթտար վէ միւթէչէքքիւր գըլուզընը, պիր իսանը չիւքրանամիզ իւլէ պէհան, վէ պու վէսիյէ իւլէ տախի թէզաեիւտի էօմր ուիգպալը հազրէթի Բատիշահի տուսաբնը եատու Թէքբար իյլէմիշլէր տիր։

*** Միւշարիւէյհ Կ-Բաթրիգ ռիւթպ. էֆ. հազրէթլէրի՝ շու սուրէթլէ նայիլ օլարդ-լարը սասրը ինսեէֆբէրվէրիսէն տօլայը, կէչէն կիւն տախի, էֆիթագաթընա, Բաթ-[illegible] Շէհրեան Յովսէփ էֆ. օլուզը հալէ Մապէյնի Հիւմայունա ազիմէթլէ, արզը չիւքրան վէ ուպուտիյէթ իյլէմիշլէր տիր։

*** Ռիւթպ. Կ-Բաթրիգ էֆ. հազրէթլէրինին վագթը հարէքէթլէրի հէնուզ գասթիէն Թայեին օլընմամըզ իսէ տէ, չիմարէն Թէտարիքեաթտա պուլունուլորզընա նէզարէն, բէք էճիք-էհեէճէկի, վէ դեկտ. 22 տէ ազիմէթ իտէճէկի ռիվայէթ օլունուեար։ Միւշարիւէյին, ազիմէթինէ տէկին Կ-Բաթրիգ Վէքիլինին ինթիխազ վէ Թայեինի միւմքին օլմասընընան, էսնամ զայպուպէթինէ մուվազգաթէն պիր Գայմագամ Թայեին գըլընաճագ տըր։

Միւշարիւէյհ հազրէթլէրինէ, Կաթողիկոսարան մէմուրինինէն իքի նէֆէր բուհանի բէֆագաթ իտէճէքլէր տիր։

*** Պու զիեարէթ միւնասիպէթիյլէ, Բօմասա բուհանիճէ վէ քիրիսէճէ պաղը մէսէլէլերին տէ Թէսվիյէսի խուսուսընա սարֆը զայրէթ իտիլէճէկի եղլեպը ինթիմայտէն տիր։

ԻՆԹԱՐԸ ՄԱԽՍՈՒՍ

Թարատա պուլունուզ, ապօնրման միւատէթլէրի իքմալ օրան միւհթերէմ ապօնէլէրիմիզին՝ զաղէթալարընընն տէվամընը արզու ինթէտալէրի հալտէ, պէտէլի մարիւմիս կէօտար Էֆէնտիի ըրէճա իտէրիզ։

ՎՍԵՄ ՀԱՆԴԷՍ ՄԸ

Այսօր Յին, Ա. Յղութեան տօնին օրը, Ա. Յղութեան Կուսանաց Մայր Վանքին մատրան մէջ չքեղ կրօնական հանդէս մը կատարուեցաւ ի ներկայութեան հոծ բազմութեան մը, որ այս առթիւ հոն հաւաքուած էր։ Հանդէսը սկսաւ ժամը 9ին (Ը. Ե.) Ս. Պատարագի Խորհրդով զոր կը մատուցանէր Արհ. Կարապետ Գերապայծառ Քիւրեան ի ներկայութեան Արհ. Սահակ Արքեպիսկոպոս Հաճեանի և բազմաթիւ վարդապետաց։ Թէ՛ Պատարագի միջոցին եւ թէ՛ յաւարտ Պատարագի Արհ. Հանդիսադիրը կատարեց չորս նորընծայից ուխտադրութեան վսեմ արարողութիւնը որ կ'ընդմիջուէր այլեւայլ սիրուն երգերու ներդաշնակութեամբ։ Վերոյիշեալ չորս նորընծայք՝ աշխարհային փառաց և պատուոյ վերջնական հրաժեշտը տալով ինքնակամ յօժարութեամբ ուզեցին զանձինս նուիրել Աստուծոյ, եւ այն բազմարդիւն Միաբանութեան մէջ մտնելով ուխտեցին այնքատիլ անոր բարգաւաճման և յօգուտ ազգային մանկուտյն դաստիարակութեան։ Նորապսակ Քոյրերէն երկուքը, Ժերմէն Ափրիկեան՝ Տիարպէքիրցի եւ Հռամելա Խաչատուրեան՝ Խարբերդցի, Գաղղիա իրենց ուսման ընթացքը կատարած են. իսկ միւս երկուքը, Բեռնարդին եւ Գանտիտա Գուլամեան, Կ. Պոլիս Վանատանս մէջ իրենց ամբողջ ուսման շրջանը աւարտած են։ Միաբանութիւնը ուրեմն այսօր կը տիրանայ չորս պատրաստ վարժուհիներու, մասնակցելու դաստիարակութեան մեծ գործին, հոս կամ գաւառները։

Յաւարտ Պատարագին ներկաները հիւրընկալութեան դահլիճը առաջնորդուեցան եւ պատուասիրուելով, իրենց խընդակցութիւնները յայտնեցին Միաբանութեան Ընդհ. Մեծաւոր Մօր, Քոյր Աղաւնի Աւակերեանի։ Ապա առաջնորդուեցան ուրիշ սրահ մը, ուր ցուցադրուած էր Սբ. Աննա Որբանոցին Արհեստանոցի մասին մէջ գտնուած ասուռեաց կողմանէ տրուած օժիտ մը։ Ասաւարկ առիթ մը, անգամ մը եւս ապացուցանելու այդ որբուհեաց յաջողակութիւնը սոյնպիսի օժիտներու մասին։ Ներկաները մեկնեցան գոհունակութիւնն եւ շնորհաւորութիւնները յայտնելով Որբանոցին Խնամակալութեան։

Բերա, 9 Դեկտ. 1905

ՄԷՃՄՈՒԱ.— Որբանոց Խնամակալութիւնը, ազ վագըթտա հուսուլէ կէլէն պու թէրազգընաթ վէ մուվաֆֆազըյեաթտան սոլայը պիզ տախի թէպրիք իտէր, վէ էրպապը համիյեթճէ, պու պապատ էյտէն կէլէն թէշվիզաթ վէ մուավէնաթըն պիրիզ իսիլմէսինի թէմէնների բյլէրիզ։

Կ-ԲԱԹՐԻԳԽԱՆԷ ՀԱՎԱՏԻՍԻ

Ս. ՅԱԿՈԲ ԵՕՐԹՈՒՄԸ.— (Ս. Յակոբ խաթխանէսի իտարէի միւհթերէմէսի թարաֆընան կէօնտէրիլմիշ տիր։)

Յառաջիկայ Շաբաթ, 17 Դեկտեմբեր, Անկեղանոցիս Երկնաւոր Պաշտպան Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետի տօնն ըլլալով, Մատրան մէջ Սրբոյն Յիշատակը պիտի կատարուի, և հետեւեալ օրը, Կիւրակէ, ժամը 4 1)2ին, Ամենապատիւ Գերերջանիկ Հոգեւոր Տէրն մեր, Գողոս Գեորոս ԺԲ. Կաթողիկոս-Պատրիարք Տանն Կիլիկիոյ, հանդիսաւոր Պատարագ պիտի մատուցանէ Անկեղանոցիս Մատրան մէջ, ի հանգիստ հոգւոյ ննջեցեալ Բարերարաց, և յաւարտ Պատարագին, Նորին Երանութիւնը պիտի այցելէ Անկեղանոցիս սրահները ի միխթարութիւն պատապարելոց։

Բարերարաց յիշատակը յարգող աղքատաբեր հաւատացեալներէ կը խնդրուի, որ հաճին իւրեանց ներկայութեամբ մասնակցիլ ի Ջերմեռանդութիւն հոգեւոր հանդիսիս և միխթարել զպատապարեալս ընդ յարկաւ Անկեղանոցիս։

Բանկալթի, 10 Դեկտ. 1905

Հոգաբարձութիւն
Ս. ՅԱԿՈԲ ԱՆԿԵՂԱՆՈՑԻՍ
(Կնիք)

*** Ճէմաաթըմզը Եպիսկոպոսլարընան պաղրսընա Թարաֆը հազրէթը Բատիշահիսէն Օսմանի վէ Մէճիտի նիշանը զիյնանլար իհսան պույրուլաբզը՝ մաէլմէհաուսիյէ խապէր ալընմըշ տըր։

*** Եարընն, սաաթ 4 1)2տա, Բանկալթիտէ Վիէննա Մխիթարեան Թարիգաթընընն Անարատ Յղութիւն քիլիսէսինտէ, մէզքիւր քիլիսէնին եէվմը մախսուսընա հիւրմէթէն, Կ-Բաթրիգ ռիւթպ. Սապպաղեան էֆ. հազրէթլէրի Թարաֆընան պաղրսընա Թարաֆը հազրէթը Բատիշահիսէն Օսմանի վէ Մէճիտի նիշանը զիյնանլար իհսան պույրուլաբզը՝ մաէլմէհաուսիյէ խապէր ալընմըշ տըր։ Գուսատաաը չէսրիֆ թագսիս իսիլէճէք տիր։— Իչան օլունաբզը վէճէկլէ, իչպու Զայնաւոր Պատարագն պաղը ֆըզրալարը՝ միւթէվէֆա Այտընեան Աբբահայրն Թէէլիֆ իրմիշ օլուզը նազմէլէր իլէ վէ օրկանօ բէֆագաթըյլա, տէօրթ սէսլի նազմէլէրին թէրլէննիմիւ, պաչգաճա էհէմմիյէթլի պիր մատատ օլմասըյլա, մէրասիմի մեզքիւրեաէ, բուհանի վէ ճիամանի հէր սընըֆ էնսիլիմիզին հազըր պուլընաճագլարը չիւպհէսիզ տիր։

*** Մա էլ մէմնունիյէ խապէր ալարզը մըզա կէօրէ, Ս. Յովհան Ոսկեբերան քիլիսէսի Մեծ-Ժողովրդապետի Գերյ. Նիկողայոս Ծ. Վ. Պագչեան, տիրէն տիւչար օլուզը խասթալըզտան Թէմամէն քէոզ աֆիյէթ իրմիշ օլուպ, պու կիւն, եէվմը մախսուսը օլմագ միւնասիպէթիյլէ վագը օլան զիեարէթլէրի վէ բէմը Թէպրիքեաթը խանէսինէ գապուլ իրմիշ տիր։

Կ-Բաթրիգ ռիւթպ. էֆ. հազրէթլէրիյլէ Արհ. Եպիսկոպոսլար, միւթէհայիրանը ըէճապին, միւթէպէրանը ճէմաաթ իլէ Ս. Յովհ. Ոսկեբերան քիլիսէսի Հոգաբարձութիւնը վէ Թաղ. Խորհուրդ հէյեթէթ. Պոմարէյէի պիզգաթ զիեարէթ իսթէրէք, եախսա գարթ տը վիզիթ կէօնտէրէրէք, բէմը Թէպրիքի իյֆա իսլէմիշլէր տիր։

Միւմայլէյին, բազար իրթէսի կէնիթ Ս. Յովհան Ոսկեբերան քիլիսէսինէ կէլէրէք. մէմուրիյէթինէ տէվամ իսթէճէկի՝ մաշիւմաթը մէվսուգէմիզտէն տիր։

ՊԷՕՅԻՒՔ ԻԹԹԻՖԱՔԼԱՐ

(Բարիզաէ չըգան մուհիմմ պիր բիսաւէյի մէվզուաթատա, Բիէր Գօաէն իմզասոյլա աթիտէքի չայեանը տիգգաթ մէզալիյի սիեասէէ կէօրիւչիւշ տիւր։)

Պէօյիւք իթթիֆագլար տէվրի, 1870-տէ, իթթիֆագը միւսէլլէսին թէչքիւլէ քիւչատ օլունմուշ տըր։ Բրէնս Պիզմարք, զաեէթ մահիր պիր բոյիթիզաչինա վէ ֆիթուհաթլարա կիւվէնիլէմէեճէկինի պիլէճէք գատար թարիխաչնա օլուզընընան, վէ Ալմանիա տէվլէթինէն գուվվայը մէվճուտէսի, քէնտիսինի թէէմինէ քեաֆի կէօրիւնմէտիկինտէն, տէվլէթի միւշարիւէյհանընն քէսպ իթտիկի ֆիթուհաթլարը թէէյեիտ վէ թահքիմ, վէ պունընն բիւճանիյէթի գաթիէսինի էվրօբատա թէէմին իթմէք իւզրէ, պիր չօգ սէնէլերէն պէրի իթթիֆագլար թէչքիրինէ ուզրաչմագատա պուլընմըշ տըր։ Պիր սէվլէթին, նէ գատար մուվֆֆազըյեթլէրի օլսա, քէնտիսինի գուվվէթլէթմէքտէն վէ իճրատհարքեաթտան ասլա կէրի տուրմամատը լազըմ կէլէճիկինի՝ միւշարիւէյհ բէք էյի անլամըշ տըր։ Հանկը թարաֆա մէյլ իտէճէկի հագգընատա տահա սէնէլերէճ թէրէտտիւտ-տէճէք իքէն, Եվրոպանընն պաղը վագրալարը՝ արատաղը թէրթիպ իչին իգթիզատ-խէն մէվատտը թէհիյէ իթմիշ տիր։ Բրէնս Պիզմարք՝ Ինկիլթէրրանընն թէհտիտէրինէն վէ Ավսթրիանընն նազարը թատալարընընտան իսթիֆատ իլէ, քէնտի մէնֆատթը-մութանթան սուրէթէ Գուսատաաը չէսրիֆ թագսիս իսիլէճէք տիր։— Իչան օլունաբզը վէճէկլէ, իչպու Զայնաւոր Պատարագն պաղը ֆըզրալարը՝ միւթէվէֆա Այտընեան Աբբահայրն Թէէլիֆ իրմիշ օլուզը նազմէլէր իլէ վէ օրկանօ բէֆագաթըյլա, տէօրթ սէսլի նազմէլէրին թէրլէննիմիւ, պաչգաճա էհէմմիյէթլի պիր մատատ օլմասըյլա, մէրասիմի մեզքիւրեաէ, բուհանի վէ ճիամանի հէր սընըֆ էնսիլիմիզին հազըր պուլընաճագլարը չիւպհէսիզ տիր։

*** Մա էլ մէմնունիյէ խապէր ալարզը մըզա կէօրէ, Ս. Յովհան Ոսկեբերան քիլիսէսի Մեծ-Ժողովրդապետի Գերյ. Նիկողայոս Ծ. Վ. Պագչեան, տիրէն տիւչար օլուզը խասթալըզտան Թէմամէն քէոզ աֆիյէթ իրմիշ օլուպ, պու կիւն, եէվմը մախսուսը օլմագ միւնասիպէթիյլէ վագը օլան զիեարէթլէրի վէ բէմը Թէպրիքեաթը խանէսինէ գապուլ իրմիշ տիր։

Կ-Բաթրիգ ռիւթպ. էֆ. հազրէթլէրիյլէ Արհ. Եպիսկոպոսլար, միւթէհայիրանը ըէճապին, միւթէպէրանը ճէմաաթ իլէ Ս. Յովհ. Ոսկեբերան քիլիսէսի Հոգաբարձութիւնը վէ Թաղ. Խորհուրդ հէյեթէթ. Պոմարէյէի պիզգաթ զիեարէթ իսթէրէք, եախսա գարթ տը վիզիթ կէօնտէրէրէք, բէմը Թէպրիքի իյֆա իսլէմիշլէր տիր։

Միւմայլէյին, բազար իրթէսի կէնիթ Ս. Յովհան Ոսկեբերան քիլիսէսինէ կէլէրէք. մէմուրիյէթինէ տէվամ իսթէճէկի՝ մաշիւմաթը մէվսուգէմիզտէն տիր։

նը կէօղէթերէք, Թարաֆէյն արասընտա, միևնազատանրն հաքէմի կիպի տէյիլ, իլա նամուսը պիր տէլալ մագամընտա տավ. բանմըշ տըր։ Շէօյլէքի Ավսթրիայը իլթի. զամ վէ Ինկիլթէրրայը Թէշվիգ իթմէքլէ, Ռուսիա տիբլօմասիսինի աչըզա չըգար. մըշ տըր։ Օ էսնատէ Ռուսիա զազէթալա. ըրընրն Ալմանիա ալէյհինտէքի նէշրիեաթը՝ Ռուսիա իլէ Ալմանիա արասընտաքի սո. ղուգլըզը արթըրմըշ վէ հուտուտա իզէ. ռինտէ պիր թագըմ թէտարիքեաթը հար. պիյէ իճրա իտիլմիշ տիր։ Ալմանիա, Ռու. սիանրն նուֆուզ վէ թէէսսիրինէ գարշը Ավսթրիայը աչըգտան աչըզա իլթիզամ իթմիշ, վէ 1879ոա Ալմանիա իլէ Ավսա. թրիա պէյնինտէ, սուլհրն վէ թարաֆէյն մէնաֆիինին մուհաֆազասը իչին պիր իթ. թիֆագ մուահէտէսի ագտ օլընմըշ տըր։ Իքինճի Ալէքսանտր իլէ Պիրինճի Վիլհէլմ իմբէրաթօրլարրն արասընտաքի գավի ասսքլըգ՝ պիր գաչ սէնէ զատար մէզ. քիւր իթթիֆագրն ագտընը կէճիքտիրմիշ իսէ տէ, միւտէթի մէզքիւրէ զարքընտա Ֆրանսա իլէ Ռուսիա պէյնինտէ պիր իթ. թիֆագ մուահէտէսի ագտ օլընմըշ տըր։ Գու ֆիքր, իքի մէմլէքէթին մէնֆաաթ. լարը այնը օլմասըյլա, Նաբօլէօն վէ Ա. լէքսանտր իմբէրաթօրլարրն զէմանը իտա. բէլէրինտէ բէյտտ օլմաեա պաչլամըշ, վէ 1814տէ իմբ. Ալէքսանտրրն թութուզը բօլիթիգա սայէսինտէ թէամմիմ իթմիշ վէ կէրչի պազը ահվալ իլճաաթըյլա պիր տարալըգ էհէմմիյէթինի տիր տէրլէճէ զայգ իյլէմիշ իսէ տէ, Ալմանիա տէվլէթինին նուֆուզ ու թէէսսիրինին տաիմա արթ. մագտա օլմասըյլա, մէզքիւր ֆիքր պաչ. գա պիր գուվվէթ քէսգ իթմիշ տիր։ Գու բօլիթիգանրն չիտտէթի վէ պու եիզ. ատն նէչէթ իտէն հուտուտ հատիսէլէրի, Ֆրանսըզ էֆքէարը ումումիյէսինտէ, պիր իթթիֆագրն լիզումընը մէճպուրի գըլ. մըշլար տըր։ Վէլհասլը Իթալիա տաիսի, քէնտի թալէպի իզէրինէ, 1883տէ Ալ. մանիա իթթիֆագրնա տաիսիլ օլտուղընտ. ան, Ֆրանսա իլէ Ռուսիա արասընտա ատրը թէվէճճիհ-քեարանէ արթմըշ, վէ 1891տէ, իչիհնճիհ իմբ. Ալէքսանտր՝ Ֆր. ատատը թէվէճճիհ-քեարանէ արթմըշ տըր։ Իմամ, սըրֆ Եվրօբա անատրը օլարագ, իչ վէ իքի տէվլէթլերէն մէրքէքէպ պուլունան իթթիֆագլար, ումումի բօլ. թիգա հագգընտա ճարի օլմայա պաչլա. մըշ տըր։ Շիպսէսիզ Ագսահ Շարգտաքի մաղլուպիյէթի իզէրինէ, Ռուսիանրն քէս. ղը զատֆ իթմէսի, Ֆրանսանրն եալընըզ գալմասընը ինթաճ իտէճէք իքէն, տիկէր թարաֆտան սուլհրէրվէր իթթիլաֆլարա միւսայիտ պազը ահվալին զուհուրա կէլ. մէսի՝ միլլէթլերին իթթիֆագլարընը միւ. քիլ պիր հալէ գօհարագ, պիր թագըմ թէպէտտիւլաթը մուհիմմէ հուսուլէ կէ. թիրմիշ տիր։

Շէօյլէքի պիր թարաֆտան Իթալիա, Իթթիֆագը միւսէյլէսին մէնֆաաթլարը. նա եարանմագ իչին, պիզիմ իլէ (Ֆրան. սա իլէ) մէվճուտ օլան միևնաէպաթը իգ. թիսատիյէսինի ֆէտտա իթմիշ օլտուղը հալ. տէ, խէթասընը անլաեարագ, 1898տէն պէրի, էվվէլքի միևնաէպաթը թէվէճ. ճիհ-քեարանէյէ եավաշ եավաշ եագլաշ. մըշ, վէ տիկէր թարաֆտան՝ Ռուսիա վէ Ալմանիա հիւքմարլարը, կէչէնտէ Գժօրը. գօտա վուգու պուլան պիր միլլագաթ. լարընտա, իքի միլլէթին հիւանի սուրէթ. տէ եաշամագ արզու վէ նիյէթինի ալ. տէն պէհան իյլէմիշլէր տիր։ Էլհասլը Ֆը. բանսա իլէ Ինկիլթէրրա պէյնինտէ հասլը օլան իթթիֆագ, մահգա թէահհիւտաթը իթթիֆագիյէնին չիտտէթինի խաֆիֆլէթ. մէք իզրէ, իչ վէ իքի տէվլէթլեր իթթի. ֆագլարընը թէչքիլ իտէն միլլէթլերտէն հէր պիրինին այրընա վէ քէնտի հիսապ. նա իճրա իթտիկի մուամէլաթը իքմալ իթմիշ տիր։ Վագտա հէր միլլէթին քէնտի հիսապընա օլան պու բօլիթիգա, մէնսուպ պուլընարզը իթթիֆագ տաիրէսինտէն չը. գըպ, չու եա պու խասիմ միլլէթի տօղրու տարըմլար ալմասընա միւսայիտ օլմասը հա. սէպիյէ, պիր տէրէճէ եօլսուզ վէ չարբըգ տատ օլունագիլիր իսէ տէ, ֆագաթ չու էյիլիկի վար տըր քի, միւսալէհաեա խըզ. մէթ իթմէքտէ վէ Պիզմարգըն թէէսսիս իթմիշ օլտուղը տաիմի կէրկինլիքտէն էվ. լրօբայը գուլթարմագտա տըր։

*** Անճագ Ինկիլթէրրա, չօգտան պէրի սէյիրճի օլտուղը Էվրօբա իթթիֆագլարը. նըն նէվիմա տաղըլմասընա սէպէպ տէյիլ իսէ տէ, պայլըճա ալէագատար կէօրիւն. մէքտէ տիր։ Շունա տիգգաթ օլընմալը տըր քի, իքի իթթիֆագլարրն կէրկիլէշ. տիկի, զայիֆլէնտիկի, վէ հաթթա տա. զըլմասա եիզ թութաբզը պիր զէման. տա, Ինկիլթէրրա, Էվրօբանրն մէնֆիի միշթէրէքէսի իչին զաեէթ մուխթարա. լը օլան պիր իթթիֆագ ագտ իթմիշ տիր։ Էվրօբա տէվլէթլերի, Ինկիլթէրրա վէ Ճա. բոնիա իթթիֆագը գուվվէթինէ գարշը քէնտի արալարընտա պիրլէշմէտիքճէ. մէզքիւր իթթիֆագ՝ Ագսահ Շարգտա վէ Վասաթի Ասիատա իճրաի հիւքմ իտէճէք տիր։ Ինկիլթէրրա, պու իթթիֆագ սայէ. սինտէ, Ագտէնիզի, վէ Ճաբոնիա տաիսի Պահրը Մուհիթ պօղազլարընա Զին տէ. նիզլէրինի թութմագտա տըրլար։ Իչպու իթթիֆագ, Ագսահ Շարգ սուլարընտա մէվգբի հարպա գօնատպիլիկի գուվվայը պահրիյէնին մէճմուը իլէ, տիկէր պիլ. ճիմէ տոնանմալարը գըմըլտանամագ պիր հալէ կէթիրէպիլիեօր, վէ գուվվայը ասքէրիյէսինին թէնսիգաթը իչին Զին տէվլէթի իզէրինտէ Ճաբոնիանրն իճրաի թէէսսիր էէ նուֆուզ իտէպիլմէսինի թէէ. մին իյլէեօր։ Պինաէն ալէյհ, պէօյլէ պիր իթթիֆագա գարշը Ֆրանսանրն Հինտօ. Զինտէքի հիւքիւմէթինի մուհաֆազա ի. տէպիլմէսի միւշքիլ օլաճաղը կիպի, Ին. կիլթէրրա տաիսի, բէք չօգ սէնէլէրտէն պէրի քէնտիսիյէ Ինկիլթէրրա արասընտա զուհուրինտէն գօրգուլմագտա օլան մուհարէպէ վուգու պուլաուղընտա, միւս. թէմլէքեաթընրն թէէլիքէտէ գալտըղընը անլաեաճագ տըր։ Տօղրուսու, պու մու. հարէպէ գօրգուսը, հալը հազըրա հիւք. իթմէքտէ տիր, վէ պունը զիեատէսիլէ տէհլէթլի գըլան վագտա իսէ, գարշը պէ գարշը պուլունան զուվվայը սիեասիյէ վէ իգթիսատիյէնին չօգտան պէրի պու մու. հարէպէյի հազըրլամաեա չալըշմալարը քէյ. ֆիյէթի տիր։ Գունտա, Ինկիլթէրրանրն էն պէօյիւք թասմիմաթընտա չօգ տէֆա օլ. տուղը կիպի, սախթէ պիր չէյ եօգ տըր։

Ինկիլթէրրա, գրալիցա էլիզապէթին զէմանընտան (1558) պէրի, եա միսթէմ. լիքէլէրի եախտա զուվվէյի պահրիյէլէ. րիյլէ ալէնիզի իշղալ իտէն վէ թիճարէթի ալէմէ հիւքմ իթմէկէ չալըշան մուազզամ միլլէթլերին հէր պիրիյլէ չաթըշմըշ տըր։ Իսքանիա տէվլէթինին զուվվէթինի մահվ իտէն Ինկիլթէրրա օլմուշ տըր։ Օ թա. րիխտէ մէշհուր Իսքանիա տօնանմասընրն մահվը, Հինտխան մուհարէպէսի, տիկէր պազը ֆիթուհաթը, վագթըն էն պէօյիւք վագքալարը օլուպ, Ինկիլթէրրա, կեահ Ֆի. լէմէնքլիլէրին վէ Բորթիկէզլէրին վէ կեահ Ֆրանսըզլարըն միւթթէֆիգի օլարագ, ահվալը ալէմէն, չայեանը հայրէթ սու. րէթտէ իսթիֆաաէ իթմիշ տիր։ Սօնրա տաիսի, 1653տէ, Ֆիլէմէնկին գուվվէթինի, վէ Օն աէօրտիւնճիւ, Օն պէչինճի Լուի գրալ. լարըն զէմանընտա, Բարիզ ատնամէսլէ, վէ պաաէհու Վաթէրլօաա, զաաֆէթիմիզ. տէն վէ տիւշմէնլէրիմիզին եարարմընտան իսթիֆաաէ իտէրէք, Ֆրանսանրն գուվ. վէյի պահրիյէսինի մահվ իյլէմիշ տիր։ Գար. չըընտա չըգան եէնի պիր տիւշմէնին վայ հա. լինէ։ Շիմտի իսէ, Ալմանիա, քէնտի մասա. հաթկիւզարլարընը պիր թագրիպ հէր թա. րաֆա կէօնտէրմէքլէ, էմմաա վէ մահնուլ. լարընը տուն ֆիեաթըյլա Ինկիլթէրրանրն քեաֆֆէյի քիեացալարընը պիհուզուր իթ. մէքտէ տիր։

(Տէվամի)

ՀԱՏԻՍԷԻ ԶԻՆԱՒՑԵԷ ՖԱՒԼԷՐԻՆԻՆ ՄՈՒՀԱՔԷՄԷՍԻ

(4309 նումէրօտան)

ՄԻԻՏՏԱԻԻ ՈՒՄՈՒՄԻՆԻՆ ԹԷՇԵՐԻՀԻ ՏԱՎԱՍԸ

Ժօրիս, վագըայը ճինաիյէ կիճէսի Էլ. բա Բիբս, մատամ Բիբս վէ Բուպինա Ֆայն իլէ պուլունուպ, Բուպինա Ֆայնրն՝ Թէլէ. ֆի նէֆսի կէօզէ ալարագ, մատտէի իշ. թիալիէյի պիզզաթ բաթլաթմասը մուգադ. բէր իքէն, պունլարտա էսէրը թէրէտտիւտ կէօրսիւկիւնտէն, էֆքեարը վահշիեանէ. սիոի իզհար իլէ, «սիզ կիթմէսիկինիզ թագսիրտէ պէն կիտէրիմ» եսրունտա սէօղ. էր իլէ թէշվիգ իթմիշ, վէ Բուպինա Ֆայն, պիր գաչ քէրրէ Սէլամըզդա եալը. նըզ կիթմիշ օլտուղընտան, պու տէֆա կիտիշի նազարը տիգգաթը ճէլպ իտէպի. լէճէկի վէ պու սուրէթլէ պիթթիւն թա. սավվուրաթը մէլունանէնին պօչա կիաէ. ճէկի միւլահազասըյլա, Ժօրիսին թէշվիգ. աթըյլա ճէսարէթ ալան Բիբս տաիսի՝ Բուպինա իլէ պիրլիքտէ պուլունմայը թասմիմ իյլէմիշ, վէ օ կիճէ էսնաի մուս. ֆարագաթտա, Ժօրիս՝ պունլար իլէ սոն. վէնայը իճրա իթտիկի կիպի, ճումա սա. պանը տաիսի օղրաեարագ, քէնտիլէրինէ կէօրիւշտիւկիւնիւ իգրար իթմէկ տիր։ Թահզըզաթ, չահատաթ վէ Ժօրիսին սոն իգրարը մուճիպինճէ, «մաշին էնֆէրնալ»ը համիլ արապատա Լիբա Բիբս իլէ Բուպի. նա Ֆայն պուլունմըշ վէ արապայը՝ Ժօրժ նամ արապանը իլէ սէյիս Երուանդ գուլ. լանըգ, Թէրթիպաթը վագըայը մէլունա. նէյէ նէզարէն, 1 տագըգա 42 սանիէ կէշ. մէզտէն էվվէլ ֆիրարա մուվաֆֆագ օլ. տուղլարը նազարը տիգգաթա ալընարագ, մէզքիւր ճումա կիանիւ Տէրիսատաեթտէն հարէքէթ իտէն եօլը տէֆթէրլէրի՝ Իս. թանպոլ Սիրքէճի բոլիս մէվգբի բատ. բօրթ մէմուրլըզընտան ճէլպ իլէ, Լիբա Բիբս իլէ զէվճէսի մատամ Սօֆի Բիբսին վէ Սամուէլ Ֆայն իլէ գըզը Բուպինա Ֆայնրն, Գօնվանսիոնլ թրէնիյլէ, վագրա կիանիւ, Վիրնա չէհրինտէն ալըպ պիր գաչ կիան էվվէլ վիզէ իթտիրտիքլէրի բաս. բօրթ իլէ Տէրիսատաեթտէն գաչմըշ օլ. տուղլարը անլաշըլմըշ տըր։

Անճագ Սամուէլ Ֆայն, Թաֆսիլէն իյ. զահ իտիլտիկի վէհհէլ, Սօֆիատա Թէշվիգ օլտուղընտան, Բուպինա Ֆայնա՝ Սամուէլ նամիյլէ բէֆագաթ իտէն պաչգա պիր չաս. ոը արամագ իգթիզա իթմիշ, վէ պունլա. ըրն՝ վագըայը ճինաիյէ կիանիւնէ գատար իգամէթ իթտիքլէրի խանէ, թէքրար թէ. հարրի իտիլմիշ, վէ գօճուլարըն չահա. տաթ վէ մալիւմաթընա միւրաճաաթ օ. լունմըշ տըր։ Խանէնին պօտրումընտաքի գուեեունրն սուեը պօչալթըլըգ, գուեեու. տան՝ սաղլամ պիր թուղլաեա պաղը օլա. րագ բէնկլի պիր ֆրէնք կէօմլէկի, մէն. տիլ վէ տօն իլէ, բուսֆա վէ էրմէնիճէ Ժօրժ Բէթրի Վարշամօֆ իսիմլէրի մու. հարրէր պիր գութու գարթ տը վէզիֆէ չը. գարըլըգ, պունուն վէ տիկէր էշանրն, արապանը Ժօրժրն օլտուղը հիւքմ իտիլ. միշ, վէ կէօմլէք՝ Ժօրիսէ կէօսթէրիտի. կինտէ, օ տաիսի արապանը Ժօրժուն էլ. պիսէլէրինտէն օլտուղընը սէօյլէմիշ տիր։ Պինաէն ալէյհ Ժօրժրն՝ վագըայը ճինաիյ. եէտէն սօնրա մէվգբի հատիսէտէն ֆիրար իլէ Բիբալեր իլէ պուլուշուպ, մէզքիւր խանէտէ էլպիսէսինի վէ շէքլ ու զըեաֆէ. թինի թէպտիլ իթմիշ օլտըղը, վէ շախսընը, հաթթա աեաղընը՝ Սամուէլ Ֆայնա պէն. զէթէրէք, մատամազել Բուպինանրն բէտէ. րի մագամընտա վէ Սամուէլ Ֆայն նամըյ. լա ֆիրար իթտիկի՝ նէպահճի թահզըզիե. տէն անլաշըլմըշ տըր։

Պու վագըայը ճինաիյեէտէ 140 քիլօ մէլինիթին քեամիլէն գուլլանըլըպ գուլ. լանըլմասընը, Ժօրիսատէն սորուլտըգտա, մէլինիթին թէքմիլի՝ էյնասը մէրգումէ վասրթասրյա քէնտի խանէսինտէն ախը. բա նագլ իտիլմիշ իսէ տէ, թէէսսիրաթը չէպիտէ վէ մուխասրիպլէ իճրասը իչին սանտըգ տէրուենէ «միթրայլ» սէնիլէն պազը տէմիր վէ չէլիք բարչալարընրն ի. լավէսի տէ իգթիզա իթտիկինտէն, վա. գըա կիճէսի տէմիր սանտըգա 20 քիլօ միթրալ վէ 80 քիլօ մէլինիթի գօնուլը. ղընը, հաթթա պու սուրէթլէ նասրլ օլան ազըրլըզընն տէրէճէսի վէ արապանրն սէյ. րի հարէքէթի մուասէնէ իտիլմէք իզրէ, սանտըգա ս նիսպէթտէ թաշ բարչալարը գօնուլարագ վէ իչինտէ 4 քիչի պուլու. նարագ, ախրընը պուլունարը մանէլլին թէնհալըզընտան պիլ իսթիֆատ, կիճէլէ. րի թէէրիւպէլէր եաքմըշ օլտուգլարընը պէհան իյլէմիշ տիր։

Մինկէր իտարէխանէսինտէ Ժօրիսին պիւրօսը թէհարրի իտիլտիկի սըրատա, «Անտոն Գուչ, Ֆիլիպ», վէ «Առուլ Պէրչէ, Սիբիս», տէյի իքի տարէս պուլունտուզը կիպի, չիւպհէսի պիր թագրմ էվրագ վէ ղազէթա բարչալարը տաիսի կէօրիւրմիշ, վէ պունլար թէպտիգ վէ թէրճէմէ իթտիրիլտիկի կիպի, տարէպէրին սէպէպի գայտ վէ հրֆրը սորուլտրգտա, Անտոն Գուչ՝ Ֆիլիպէակ էրմէնի ֆէսատ գօմիթէսի ռէյիսլէրինտէն պիրի օլուպ, պուրատաքիլէրին, մէրգումի իլէ մուխասէ. թաեա օլտուղլարընը, հաթթա Վռամ. չապուհ՝ Գուլկարիսեանա կիտէրքէն, քէն. տիսինէ հավատիս վէրմէսի իգթիզա իթ. տիկի հալաէ, պու տարէսէ մէքմուպ եազ. մասընը թէնպիհ իթմիշ օլտուղընտան, պու սէպէպլէ մէզքիւր տարէսի գայտ իթ. միշ օլտուղընը, վէ Առուլ Պէրչիլէկ կէ. լինճէ, պու տա, Ժընէվտէ Դրօշակ իտա. ռէի մէրքէզիսի տարէսի օլուպ, հէյնի հաճէթաէ իճրասի մուխասէրէ իչին իչպու տարէսի հրֆզ իյլէմիշ տիր։

Ժօրիս, պիր քէրրէ, Էրմէնի էֆքեարը իսիմլէնտիրմէք միսիալիգ պիճիմէ. նասրը մէլունանէյի կէթիրթմէք իզրէ մէզքիւր տարէս նամըյա գօմիթէյէ մէք. թուպ եազմըշ իսէ տէ, ասարը մէզքիւ. ընին պէհէյի մուհիմմէճ օլտուզընտան, պունտան տարքը նազար իթտիկինի, վէ վագըայը ճինաիյեէտէն իքի կիճն սոնրա վէ քէնտի ատրէսինտէն էվվէլ, վա. գըայը ճինաիյեէտէ մէտասէլէրի օլուպ, ֆիրար իտիմէկէնլէրէ, էզճիմէ տրապա. օլ Ժօրժ Իսիանպոլտա պուլունուեոր իսէ վէ եախտա գօմիթէյէն Իսթանպոլա կէօն. աէրիրմէսի մուգտրրէր էշխաս վար իսէ, քէնտիսինէ միւրաճաաթլարը հալինտէ մուավէնէթ իտէպիլճէկինէ տայիր իչպու գօմիթէյէ տիկէր պիր մէքթուպ եազմըշ օլտուղընը իթիրաֆ իթմիշ տիր։

Պիւրօսընտան չըգըպ թէրճէմէ իթտի. րիլէն էվրագ՝ «Բրօ Արմէնիա» զազէթասը իլէ «Լ'Էորօբէն» նամ ատարչիսիլիք զա. զէթասընտան քէսիլմիշ պազը մուզիրը մէրճալէրէ տայիր օլտուղը կիպի, եէնէ պու զազէթալարրն նէշրիեաթը պէտտա. հինէ վէ պէհանամբը պէտտալինանէլէրինտէն ալտագ իւզրէ չըգարըլան պազը խասըրէ քարչալարընրն տագլանմասը սէպէպի սո. ղուլտըգտա, հիւքմէթի Սէնիյէ ալէյ. հինտէ պազը մէգալարը մուզիրէ նէյր իտիլմէք իզրէ թէրթիպ իտիլմիշ ֆիհրիսթ գապիլինտէն օլտուղը, վէ քէնտինին. չպու զազէթալարա նասրէն մէգալէ կէօնտէրիպ, էզճիմէ Վռամչապուհրն, Սօֆիատա, մալիւմ օլան սուրէթտէ վէ. ֆաթը իւզրինէ, մէրգումրն թէրճէմէի հալինէ տայիր եազարը պիր մէգալէյի, Դրօշակ զազէթասընտա, քէնտի վէֆա. թընտան սոնրա նէյր իտիլմէք իզրէ մէզ. քիւր իտարէխանէյէ կէօնտէրմիշ օլտու. ղընը պէհան իյլէմիշ տիր։

Բէնտիսինին զէմանը վէֆաթը մալիւմ օլմամասընա, պու մէգալէյին նէյրի գա. զիյէսինին պէօյլէ զայրը մուայէն պիր զէման իչին թէէսիրի մագսատ սորուլ. տրգտա, իճրաի մէլանէթ զըմնընտա մու. գու պուլան թէրթիպտիր ճինայէթքեա. րանէ իճապընճա, (Ճէնապր Հարգ՝ չէվ. քէթլու Բաթիշահըմըզ էֆէնտիմիզ հագ. ըրէթլերինին էօմր ու իգպալը Շահանէլէ. րինի միւզատտ վէ ֆիրավան պուեեուրսրն), իչպու ֆիրիր լէմանէնին թէպտայը էճնէ. պիյէ թարաֆընտան իյգա իտիլտիկի զան. նը հասլը օլարագ, Զաթը հազրէթի Բա. թիշահիյէ ֆարթը մուհապէթ, սատագաթ վէ ուպուտիյէթլէրի մալիւմ օլան ատատ. բի Շահանէ իլէ թէպտայը սատրգալարը. նրն էճնէպիլէր ալէյհինտէ ումումի պիր հիւճումը մուհագագ օլմասընա, քէնտի վէֆա. թընտան սոնրա նէյր իտիլմէք իզրէ մէզ. քիւր իտարէխանէյէ կէօնտէրմիշ օլտու. ղընը պէհան իյլէմիշ տիր։

Բէնտիսինին զէմանը վէֆաթը մալիւմ օլմամասընա, պու մէգալէյին նէյրի գա. զիյէսինին պէօյլէ զայրը մուայէն պիր զէման իչին թէէսիրի մագսատ սորուլ. տրգտա, իճրաի մէլանէթ զըմնընտա մու. գու պուլան թէրթիպտիր ճինայէթքեա. րանէ իճապընճա, (Ճէնապր Հարգ՝ չէվ. քէթլու Բաթիշահըմըզ էֆէնտիմիզ հագ. ըրէթլերինին էօմր ու իգպալը Շահանէլէ. րինի միւզատտ վէ ֆիրավան պուեեուրսրն), իչպու ֆիրիր լէմանէնին թէպտայը էճնէ. պիյէ թարաֆընտան իյգա իտիլտիկի զան. նը հասլը օլարագ, Զաթը հազրէթի Բա. թիշահիյէ ֆարթը մուհապէթ, սատագաթ վէ ուպուտիյէթլէրի մալիւմ օլան ատատ. բի Շահանէ իլէ թէպտայը սատրգալարը. նրն էճնէպիլէր ալէյհինտէ ումումի պիր հիւճումը մուհագագ օլմասընա, քէնտի վէֆա. թընտան սոնրա նէյր իտիլմէք իզրէ մէզ. քիւր իտարէխանէյէ կէօնտէրմիշ օլտու. ղընը պէհան իյլէմիշ տիր։

Բէնտիսինին զէմանը վէֆաթը մալիւմ օլմամասընա, պու մէգալէյին նէյրի գա. զիյէսինին պէօյլէ զայրը մուայէն պիր զէման իչին թէէսիրի մագսատ սորուլ. տրգտա, իճրաի մէլանէթ զըմնընտա մու. գու պուլան թէրթիպտիր ճինայէթքեա. րանէ իճապընճա, (Ճէնապր Հարգ՝ չէվ. քէթլու Բաթիշահըմըզ էֆէնտիմիզ հագ. ըրէթլերինին էօմր ու իգպալը Շահանէլէ. րինի միւզատտ վէ ֆիրավան պուեեուրսրն), իչպու ֆիրիր լէմանէնին թէպտայը էճնէ. պիյէ թարաֆընտան իյգա իտիլտիկի զան. նը հասլը օլարագ, Զաթը հազրէթի Բա. թիշահիյէ ֆարթը մուհապէթ, սատագաթ վէ ուպուտիյէթլէրի մալիւմ օլան ատատ. բի Շահանէ իլէ թէպտայը սատրգալարը. նրն էճնէպիլէր ալէյհինտէ ումումի պիր հիւճումը մուհագագ օլմասընա, քէնտի վէֆա. թընտան սոնրա նէյր իտիլմէք իզրէ մէզ. քիւր իտարէխանէյէ կէօնտէրմիշ օլտու. ղընը պէհան իյլէմիշ տիր։

Բէնտիսինին զէմանը վէֆաթը մալիւմ օլմամասընա, պու մէգալէյին նէյրի գա. զիյէսինին պէօյլէ զայրը մուայէն պիր զէման իչին թէէսիրի մագսատ սորուլ. տրգտա, իճրաի մէլանէթ զըմնընտա մու. գու պուլան թէրթիպտիր ճինայէթքեա. րանէ իճապընճա, (Ճէնապր Հարգ՝ չէվ. քէթլու Բաթիշահըմըզ էֆէնտիմիզ հագ. ըրէթլերինին էօմր ու իգպալը Շահանէլէ. րինի միւզատտ վէ ֆիրավան պուեեուրսրն), իչպու ֆիրիր լէմանէնին թէպտայը էճնէ. պիյէ թարաֆընտան իյգա իտիլտիկի զան. նը հասլը օլարագ, Զաթը հազրէթի Բա. թիշահիյէ ֆարթը մուհապէթ, սատագաթ վէ ուպուտիյէթլէրի մալիւմ օլան ատատ. բի Շահանէ իլէ թէպտայը սատրգալարը. նրն էճնէպիլէր ալէյհինտէ ումումի պիր հիւճումը մուհագագ օլմասընա, քէնտի վէֆա. թընտան սոնրա նէյր իտիլմէք իզրէ մէզ. քիւր իտարէխանէյէ կէօնտէրմիշ օլտու. ղընը պէհան իյլէմիշ տիր։

Վազիֆէ իմիսարը գալ իսլէէկի ուրիշ օրուանները, պինաէն ալէր Վրուսլանսան իրին եազարը մէգալէնին նէչիսի բէք կէնիքարիմէրկինի սէյլէմիշ տրր։

Ժարբա, Վռուսլանսան իլէ Թէէյեֆի մինիստրպան իմիմէսի սաեէսինէ, ֆէսատ գոմրիէլէրի Պանգը Օսմանիյի պէրհավա իմիմէք իւզրէ էվվէլճէ պիր բրուժէ հազրլամշլար իսէ ալ, սոնրասան տիկէր գարարը մէլուսանէէնին Թասիմ իսլամիշ օրմանքա մէգէնի, պունդն թէէխիր բարլակինի՝ Վռուսլանսանը քէնտիսինէ սէյլէմիշինին, վէ Սամուէլ Ֆայնը՝ իսիմլու հէյեթլիլերի իշինէ պիր մէվզրի մախսուս իրազ իսէ, հաթթա ճինանէթ գարարը ինմաճ իյլեէն Սոֆիասա 1904 ֆեբար 19-ա վուգու պալան պիր իճթիմասա, բուէսսաի մէֆքէսէթ արասընտա պուլունարաք, պիր նութգ տախի իրատ իյլէտիկինի պիլտիրմիշ տրր։

Ժարբասէն, Սամուէլ Ֆայնին կէչմիշի հազգընտա մաիլիմաթ սորըլմրպա, պունը, Բուսիալը էրմէնի միֆիտիէրէն օլուսընը վէ Պագուտա մէքթէպ մուալիմի իքէն, մէմլէքէթինէն թարտ իսիլմիկինի, վէ մահվ օլմասընը մութէագրպ, թէեհմէնի հալի իլէ բէսմինին, Բարիզա չրգան «Բրո Արմենիա» զազէթասընտա եէր վէ իրատ բարմիշ իրուկինի, վէ մէրգուրին նիֆքաբ վէ իճրասընա մէմուր օլրուգը մուգարրիրմէք ճինաիյէտ կէլինճ, թէչ պրուսի մէլունանէսինէն պաշգա, պունդար կրպի սիէսսիսաթը մասրէս։ Ամէրիկա, միւսաֆիրխանէ էմաքինի բուսուսի վէ խուսուսիէյի պէրհավա իսէրէք, ֆարաֆի թարաֆ իսթիլալ չրգարմագան իզգարէթ պուլունմըշ իսէտ, պու թասավվուրինին մուվազգաֆէն թէէխիր իսիլմիշ օլրուլունը իճթաէ, վէ պուրասաքի ֆէսատ չրեպսիսին թէչքիլ իսիպ, իսմէրի զէրքի բարէն էշխաս հազգընտա քէնտիգանէն մաիլիմաթ իսթէնիլմէսինէ, պու պագան իյդանաթը լազըմէյի վէրուք իսթէմէմիշ, անճագ Բուպինա Ֆայնին՝ Սամուէլ Ֆայնը գըզը օլմաբպ, Գովգասիայը պիր ֆամիլեանին գըզը գուրուգրը, վէ մէմլէքէթինէ թանսիլինա տիգգան իսիլտիկի հալաէ, իսթիլալնըսա պիրինչարիկինի, վէ էլեվմ ուրէտա պուլունարը ֆամիլեասընճա մաիլիմ օլմասընը, ինչպուրէ՝ Սամուէլ Ֆայնին ԳԸՉԸ կրպի կէօրինէրէք, մէգասորը իսթրլալիկէրին թէագիպինի քէնտիսինէ վաղիֆէ էսքիտիկինի, վէ էիրա Բիբա տարիր։ Պագա էրմէնիլէրինտէն օլուպ, մէմլէքէթինէ պիր գաթ ֆիրլինէն ազաբ մանքալամ օլմաբզը հալտէ, հապսխանէսինէ ֆէրար իլէ, Դրօշակ ճէմիյեթը իսիլ լանմարինէ կիրիպ, պիլախէրէ մէսուլէր, այրընտա պուրասաքի ֆէսատ գոսրէտսիսի իտարէ իմիտիկինի, վէ զէվհէսի ուչուլէս Սաֆրիսէ, Մարի Ֆայճ իսմինա թանբսմը, վէ անասը Ալմանիայը գուշուրիրթէն Գովգասիասա ազուպ, Փայգասիա իսիթիլալճըլարընա մէնսուպ վէ ուրատա մագասէլէրինին հուսուսիէնէ չարչան ֆէսէտ կիրուէնինտէն պուլունմըշ օլմասընը հալտէ. եէկսիկէրինտէն այրը օլմազսա պէրապէր, հէրնի հաճէթաէ պիրպրոսէ մուավէնէթ իսէն տիկէր էրմէնի գումիսէլէրի, վէսաիթը իճրասիյէտէն օլարաք մէգ յուրէյի Թրֆիլիսաէն Ժընէվէ ճէլպ իսէ՝ Սիրբ օլասընը վէ իշմէ պու սուրէթէ մէգդուրէ՝ Լէքա Բիբսէ պիրլէշիպ, արաբրնա հարբ օլան միւնասէպաթը զայրը մէչրուէ ըզէրինէ, գարբսը կիպի եաշատըգ։ արրը պէեան իմիմ տրր։

Իարլ Եուվանովիչ պուրալը, վէ Թրասա Եուվանովիչ Բուսիալը օլուպ, ֆաղար մրվիս Բէչինին եախսա Վահանը նէրէնի սլասուզընը պիլմէտիկինի վէ Գարլ Եուվանովիչ իլէ պիրլիքէտ պուլունան մասասա Աշգվա իսէ Բուսիալը օլուպ, վազբասա խայի էվվէլ Տէրիսաասէթտէն ֆիրար իմիտիկինի, վէ պունլար վէ տիկէր էշխաս հազգընտա պաշգա մաիլիմաթը գիմասընը մուսիրանէ տէրմիեան էտիմէլ տրր։

Սուսանան սանրա հէյեէթի թահգիգէյէ թանգրգիյէ տէվամիմէք, հէր տիւրլի հարաքեաթը ճինաիյէ պիրէր պիրէր մէյանա չըգարըլարաք, էշխասը միւթէհէնիս եիզէրինէ չարբըլմըշ տրր։

(Տէվամի)

ԹԷՎՃԻՀԱԹ

Պէյրութի էշրաֆընտան Էմին բաշագատ Քէմալ պէյ միրիմիրանի վէ Պէյրութի մութէսէրրանը Թիւճճարընանան Սօվանաքի Մէճէտլանի պէյ ադանէյի միւթէմանի, Պապը Սալի թէրճանա օտասը խլլէֆասընտան էսմէր նագիմ պէյ միւթէմանի, էտիրնէտ քիչատ օլանան սէրկինին թէէսսիսինան հիւանի խըտմէթլերի կէօրիւլէն գիրասաթ միւտիրի Քեսաթիպեան վէ սէրկի միւտիրի Պէտէթէնիպատ Հաճի Քեամիլ էֆէնտի սայիսէ բիթպէկլերի թէէճիհ. Էրզրում վիլայէթինէ Գարա-Քիլիսէ գայմագամլըղը՝ Կիւմաշ գայմագամը Լութֆի պէյ, Մամուրէթ իլ Ագիզ վիլայէթինէ Զըմէշկէզէք գայմագամլըղը՝ Պէհէնի գայմագամը Հասան Քէմալէտտին էֆէյ, Պէհէնի գայմագամլըղը՝ Զիմէշկէզէք գայմագամը Սըզգի էֆէյ թէֆվիգ. Թապիլյէթ գալէմի սէրխալիֆէսի Մէմուհ պէյ Զնճի, Պէյրութի էշրաֆընտան Էմին բաշագատ Մուսպահ պէյ Յիւնճիւ, Պէշիքթաշ զապթիասընա մէմուր սէրգոմիսէր Մուսթաֆա էֆէյ Գիւնճիւ Մէճ., Էտիրնէտ քիչատ օլանան սէրկինին թէէսսիսինան հիւանի խըտմէթի կէօրիւլէն էրմէնի գըզլար մէքթէպի մուալիմէլերինտէն Մատամագէլ Սիրանոյշ Մկրտիչ Թոզեանա, Տէմիրճի Յարութիւն, քիչիւք ուսթա, Օրապ Ֆիլէմենէճեան, Ղազարոս Տէօքմէճեան, Կարապետ Արապեան. իրէք ֆապրիգաթօրլարընտան Ազարիա վէ գոզա թօխումը միւսթահսիլլերինտէն Մարգար Քեապիպեան էֆէնտի վէ մատամ Կիւլիւմզար Սէօյիւտեանա վէ Թէքիրտաղընտա Ռուբէն էֆէյ վէ բէսատ Յովհ. Քիրքճեան էֆէյ Սէնայի միտալեալարը իհսան պույրուլմուշ տրր։

ՏԱԼԻՒԼԻ

Տիւնքի ճումատա կիւնի, Սէլամլըգ լէսմը ալիսինտէն սօնրա, չայեան պույրուրան միւսատէի սենիյէ իզէրինէ, Ալմանիա, Բուսիա վէ Իթալիա սէֆիրլերիյլէ Ֆրանսա մասլահաթկիւզարը՝ սուրէթի զայրը բէսմիյէտէ այրը այրը հուզուրը հազրէթի Բատիշահի։

—Գարատաղ բրէնի, կէչէնտէ իլատ իմիտիկի պիր նութգատա, տէվլէթի Օսմանիյէ իլէ Գարատաղ բրէնի կի ալասընտա մէվճուտ միւնասէպաթը զաեէթ տօսմանէ օլատուղընը պէեան իյէմիշ տրր։

—Պանգը Օսմանինին Գավալա չիւպէսի միւտիրի Մ. Խարալամպիտիս՝ Գարահիսար չիւպէսի միւտիրիյէթինէ թայինին գրլընմըշ տրր։

—Կէլէճէք ապրիլէ Բօմատա ազա օլունաճագ բօմբա վէ թէէկրաֆ գօնկրէսինէ՝ թարաֆը հիւքիւմէթի Սէնիյէտէն տախի պիր մուրախասա թայինի իլթիմաս օլունմըշ տրր։

—Օսմանը պանդասը մէմուրլարընա Եըլպաշը միւնասիպէթիյլէ իքրամիյէ վէրիլմէսի գարարլաշտըրըլմըշ տրր։

—Մէճլիսի սըհհիյէ ռէյիսի սանի. սի Ահմէտ Միհռահի էֆ. չարչէնպիհ կիւնիւ Խարիճէ վէ Սըհհիյէ նազիրը հազրէթլերինի զիհարէթ իտերէք, Սըհհիյէ մէսէլէլերինէ տաիր պազը էմրլեր ալմըշ տրր։

—Մէմալիքի էճնէպիյէտէն Թիւրքիաեա հիճրէթի իտէն Իսլամ մուհաճիրլերին՝ մէմլէքէթին իւմրանընա խըզմէթի իտէպիլէճէքլերի նազարը տիգգաթա ալընարաք, պունլարընը իսքեան իտէպիլէճէքլերի մահելլերտէ չիֆթլիքլեր վէ թարլալար թէէսսիս իմմելերի իշին քէնտիլերին թէշվիգ իտիլմէսինէ, վէ տաիմի նէզարէթ ալթընտա պուլունտուրըլմասը մագսատիյլէ վիլայէթլերտէ գումիսիոնլար թէշքիլ օլունմասընա գարար վերիլմիշ պիր։ — Իսլամ մուհաճիրլերի գումիսիոնը, քեամիպ սանրի հապրէթ Շէհրիեարի Իզզէթ բաշա հազրէթլերի տախի հազրը օլուսուզը հալտէ, չարչէնպիհ վէ բէնչէնպիհ կիւնիւ Պապը Ալիտե ագտը իճթիմա իյլէմիշ տիր։— Պու մուհաճիրլերտէն 1500 գատարը՝ էնգարէյէ կէօնտէրիլմիշ տիր։

—Մէմուր էշեա ճէլպ վէ ճէմիյիթմիշ օլան Գօչանալը Ալէքսանտր նամ շախս հագգընտա Գոսօվա իսթինաֆ մահքէմէսի թարաֆընտան վէրիլէն միւէպպէտ գալէպէնտ իլամը՝ մահքէմէի թէմիզճէ թաստիգ օլունմուշ տրր։

—Տէրիսաասէթի վէ ճիվարընտա եէթիշէն էյի ճինսատէն վիշնէ ֆիտանլարընտան իր գումը մէգարընին աշըլանարաք, Իզմիտ, էնգարէ վէ Գոնիա թարաֆլարընա թէէզիի՝ իգթիզա խէնէլերէ պիլտիրիլմիշ տիր։

—Պիր գաչ կիւն էվվէլ շէհրիմիզտէն պալըգ ավը իչին Գարատէնիզէ կիտէն գաեըգլարտան 20 գատարը, ֆուրթունատա գայ օլմուշ տրր։ Գաերգլար պոշ օլարաք պուլունմուշ, վէ իչինտէքիլերին նէ օլատուգլարընա տայիր հէնուզ հիչ պիր խապեր ալընմամըշ տրր։

—Դըշ մէվսիմինին շէհրիմիզտէ չիտատէթլի իճրաի հիւքմ իմմէկէ պաշլամասընտան պիլիսթիֆատէ, քէօմիւրճիւ վէ օտունճը էսնաֆընէն ֆահիշ ֆիեաթի իսթէմէք վէ քէօմիւրե թոզ գաթմագ կիպի պիր թազմ սուի հարաքեաթընա մէյտան վէրիլմէմէսի՝ մէրճիմինէն իճապ իտէնլերէ էմր ու թէնպիհ օլունմուշ տրր։

—Ճու էսնատէ Գրուստտա էթ ֆիեաթը պահալալաշմըշ օլատուղընտան, գօեուն պաշընա 3-4 բարա ֆազլա գազանմագ իսթէեէն պաղը թիճճարը՝ Տէրիսաասէթէ կէլէն գօեունլարը պիր գըսմընը Խիւտավէնտիկեար վիլայէթինէ կէօնտէրմէյէրի մէն օլունմուշ տրր։

—Օսմանը թիւթիւնլերի թօխումընը մէմուրի էճնէպիյէ իսրարընը պիր թազմ մահգուրլարը օլատուղը հիւքիւմէթի Սէնիյէճէ նազարը տիգգաթա ալընարաք, եաբրագ վէ գըբրըմըշ թիւթիւնլէր հազգընտա նիզամէն ճարի օլատուղը կիպի, թիւթիւն թօխումարընը տախի Բէժի իտարէսինտէն բէսմի պիր թէզքիրէ մէվճուտ օլմասըգճա գապալ վէ նազլ իտիլմէմէսինէ տաիր չըմէնտըֆէր վէ վաբոր գումբանիալարը իլէ Ռուսմաթ իտարէսինէ թէպլիղաթ իճրասը գարարլաշտըրըլմըշ տրր։

—Իքի հաֆթա էվվէլ Մալթիտատա վէ ճիվարընտա վուգու պուլան զէլզէլէտտէն խայլի խասարաթ օլմուշ տրր։ Հիւանիմանուրատա էրմէնի քիլիսէսի սագաթլանմըշ, տաղլարատաերին եարըգլար աշըլմըշ, Խարբուրտան 3 սաաթ ուղագտա թամամ գարիյէսինտէ պաղը էպնիյէ տիւշարը խասար օլմուշ, Արկա, Բարկա, Ազատիլի վէ սաիր գարիյէլերտէ տէ խասարաթ օլմուշ տրր։

—Պէյօղլունտա Ինկիլթէրրա սէֆարէթխանէսի իմիթիազլինտէ եէնի եօլատա Զուգուրչէշմէ սոզ ազընտա թիճճարտան Դանաեօթ Սաթրաթիանը իֆլասընա հիւքմ օլունմուշ տրր։

—Կէչէն մայիստէ Իսկիւսարատա Տաղ Համամընտա սիկուրթա պէտէլինէ թամամէն միւսթէճիր օլատուղը տիւքքեանը գաստէն իհրաղ իմմիշ օլան Անտոն նամ չախսընն՝ էվվէլքի կիւն Մահքէմէի Ճինայէթտէ միւլայպէտէն քիրէյէ գոնմասընա հիւքիւմ օլունմուշ տրր։

—Էվվէլքի կիւն Հայատար-բաշաեա կիտէն պիր իսթիմլօթմն տրգասընա պաղը օլան պիր սանատ՝ Հայատար-բաշտ իսկէլէսինէ եանաչմագտա պուլընան Մախսուսէնին Պաղտատ նամ վարօրընն բէրմանէսի ալթընտա գալարագ բարչա բարչա օլմուշ, վէ սանատալը Սալիհ՝ պամմագ տէրէճէսինէ կէլմիշ օլատուղը հալտէ, պիր գաչ եէրինտէն եարալանմըշ օլարաք գուրթարըլմըշ տրր։

—Զըգան բաղար կիւնիւ Իզմիրտէ Աճէմխանատա պիր ֆագիր Ռում, սօուղըն թէէսսիրիյէ վէֆամ իմմիշ տիր։

— Զարչէնպիհ սադրազը Թագսիմէ Ս.Յարութիւն քիլիսէսի գարուսը էօնիւնտէ, քեապրտարա սարբլը հէնուզ սօղմուշ պիր չօճուղընն նաչը պուլունմուշ տրր։ Պիր քեազրա իլէրինտէ, պուսմասումն էրմէնի վէ խամի իսկուհի օլատուղը եազըլմըշ տրր։ Պիչարէ մասում, սօուգտան սոնմուշ տրր։

—Քէօթահեաա վէ ճիվարընտա իքի գարըշ գար եաղմըշ տրր։

—Եէնիքէօյտէ 60 եաշընտա Յակոբ նամ քիմսէ, օտասընտա էօրմիշ օլարաք պուլունմուշ տրր։ Խանէ խալղը՝ մէրգումընն սուի գասա իմմիրկինի պէեան իմմէքտէ իսէ ալ, գապըթմա ճա թահգըգամ իճրա իտիլմէքտէ տիր։

—Պէյօղլունտա Այնալը-չէշմէտ Արթին նամ քիմսէնին խանէսինէ խրրսըզլար կիրէրէք. 38 լիրա, 14 կիւմիշ գաչըգ վէ տիկէր էշեա չալընմըշ տրր։ Մէզքիր խանէ, իքի հաֆթատան պէրի պօշ օլուպ, Արթին՝ կէչէն կիւն էվվէ կէլմէքլէ, վուգուպուլան սիրգամը կէօրմիշ տիր։

—Կէչէն կիւճ, Ուն-գաբանընտա, խասթա օլուպ, պիր օտատա եամմըշ պուլունան պիր Իսլամ գատընը խանէսինէ խրրսըզլար կիրտիկինի՝ մահալլէ պէքճիսի իլէ գօնշուլար հիսսիտերէք, էվին գաբուսունը չալընըլար վէ խրրսըզլար՝ եագայը էլէ վերճէքլէրինի անլաեաք, իսթ գամբէնճիրէսինտէն, էլէրինտէ աչըգ գամլար օլատուղը հալտէ ֆիրար իմմէք իսթէմիշլեր իսէ ալ, տիւշերքէն ֆիճուալէրի եարալանարաք ատէրտէսթ իտիրմիշէր տիր։ Ճէմիլ վէ Հասան խամինտէ օլան պու խըրսըզլար, հապսխանէյի ուսմամի խասթախանէսինէ կէօթիւրիլմիշլեր տիր։ Պունլար, էվին իչինի ալթիսթ իմմիշլեր, պագըրլարը պագմամըշլար իսէ ալ, պիր շէյ աչըրամամըշլար տրր։ Բէֆիգ վէ գլաղուզլարը օլան պիր Ռում տախի տերտէսթ օլունմուշ տրր։

ՕՍՄԱՆԼԸ ՊԱՆԳԱՍԸ

100-ա 5 ֆայիզի կէօմրիւք Օսմանը թանվիլաթընն 1900 յունվ.ընտա վաեէսի խիթամ պուլան 27 նօմէրլը գուբօնլարը՝ 1906 սէնէսի 31)13 յունվարընա գատար թէէտիյէ օլունմագ իւզրէ իրայէ օլունմասընը թագտիրաք, հիւքմէզ ատա օլունաճաղը թանվիլաթը մէզքիրէ համիլէրինէ իլան օլունուր։

*** 1896 սէնէսի 100-ա 5 ֆայիզի Օսմանը թանվիլաթընն 1900 յունվարընտա վաեէսի խիթամ պուլան 7 նօմէլօլը գուբօնլարը՝ 1906 սէնէսի 31)13 յունվարընա գատար թէէտիյէ օլունմագ իւզրէ իրայէ օլունմասընը թագտիրաք. հիւքմէզ ատա օլունաճաղը՝ թանվիլաթը մէզքիրէ համիլէրինէ իլան օլունուր։

Տէրիսաասէթ, 14 դեկտ. 1905

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

	Ղ.	Բ.
Թէվֆիկ իտիլմիշէսի ուսումի	97	38
Ռումէլի չըմէնտրֆէրի ֆբ.	131	5
Գրէտի Ֆօնսէ էֆէնտիէն Ա.	314	
» » » Բ.	270	